

Բանթէօնէն վերջ՝ նոյն այն բաղմութիւնն ուղղուեցաւ դէպ ի Avenue Victor Hugo, ուր բանաստեղծին արձանին բացումը պիտի կատարուէր: Հոն ալ նոյն ոգեւորութիւնն ու նոյն ճառերը, նախագահութեամբ պ. Լուսպէի:

Արձանը կը ներկայացնէ Հիւկօն իր երեսուն եւ հինգ տարեկան հասակին մէջ, անպեխ, անմօրուս, ժայռի մը դադաթին վրայ նստած, ձեռքը ծնօտին ու մտածկոտ: Քիչ մը վարը կան երկու Մուսաներ, մին՝ քնարը կուտայ բանաստեղծին, միւսը՝ թատրերգութիւնը կը ներկայացնէ ձեռքը դիմակ մը բռնած: Իսկ կրանիթէ պատուանդանին վրայ Հիւկօյի նշանաւոր գործերէն մէկ քանիներուն պատկերները քանդակուած են:

ՎԱՀՐԱՄ ՊԱՀԼԱԻ

Բ Ա Յ Ն Ա Մ Ա Կ

Յարգելի պ. Գրիգոր Չալխուշեանին

1901 Սեպտեմբեր 23ին Նոր-Նախիջևեանի Ս. Խաչ վանքում կատարած էք բացման հանդէսն այն արձանին, որ նուիրուած է «Քնարք»ի հեղինակ Գամառ-Քաթրպայի, հայրենեաց Խօսնակի, յիշատակին: Արաքսի ափը խոկացող, ալիքներուն մրմունջ, ողբ ու ձայն առող, Անիի աւերակներն ու սուրբ քարերը լեզու հանող, վերջապէս հայրենի երկինքէն գեղեցկաբար շղարշուած բնութիւնը տխրանոյշ շունչով մը ոգեւորող այդ Գուսան-Բանաստեղծը ոսկի թելով մը հայուն սիրտը կապած իրենին՝ այնքան մօտիկ կ'իսօսի մեզի որ ճշմարտապէս իր տաղանդին, փառաց եւ համբաւին արժանի այդ յուշարձանին բացումէն վերջ իսկ տակաւին կ'իսանդավառինք իր անմահ երգերը գոռալով:

Պատկանեան կ'ապրի մեզի հեա ու միշտ պիտի ապրի:

Օրհնեալ լինի գերազանցապէս երգիչ պուէտին յիշատակը, օրհնեալ լինիք եւ Դուք, որ նախաձեռնիչն եղաք կանգնման այդ պատուական Յուշարձանին:

Ազատութեան կոչնակ Միքայէլ Նալբանդեանցին ի յիշատակ եւս յուշարձան մը կանգնելու գաղափարին յղացման համար սրտագին շնորհաւորումներ. արդիւնաւորութիւն եւ յաջողութիւն Ձեր յոյժ գովելի նոր ձեռնարկին:

ԾԻԾԱՌԵՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ



E. Capriélian